


ԹԱՐՅԱԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՀԱՐԱՑԱՐԵՐ

ՏՀՈՑ ԵՒ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ՅԱՏՈՒԿ



Ա. Շրջան, թիւ 10



ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Պղտիկ Տրամաբանութիւն	Յակոբ Տէր-ԶԱԿՈԲԵԱՆ
Էջ մը Հոմեռուսն	Եր. Տ. ԱՆԴՐԵԱՍԵԱՆ
Մեռած Թոշնիկը	Ա. ԳԱՐԱՄԱՋԵԱՆ
Կարազ Երածութիւն (նօրայով)	Եր. ՄԿՐՏԻՉԵԱՆ
Պղտիկ Բարի Տղան (քերոն)	ԵԵՐՈՒԿ ՀԱՆԻՆ
Օձը և Քաջ Տղան	ԱԵՐԵԿԱ ԿՈՄԻՏԱՍԵԱՆ
Պէպէին Խիդճ (պատկերով)	
Դառերը (Շատ պղտիկներուն համար)	
Հանելուկ, Հառուական հարցում եւայլն.	

Գիւ 20 փարա

Տպագրութիւն ՄԱՂԻԿ, Կալաք

S. AGRIAN

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈԼՍՈՑ ԵԽ ԳԱՅԻՆԱԿԱՆՈՒԹՈՒ ՀԱՅՈՒՐ

Տարեկան 30 դրուց վեցամսեայ բաժնեզին չկայ:

ԱՐՑԱԿԱՆԱՄՈՒՐ ՀԱՅՈՒՐ

Տարեկան 7 ֆրանք:

ԲԱՅԱՐՁԱԿԱՊԷՍ ԿԱՆԵԽԻԿ

Բաժնեզինները կարելի է դոկել Օսմ. մանտաքոսթով, իսկ գրով, եւ կամ գրոշմաթու զթով (30 հատր 20 դրուցի հաշուով):

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող ամէն կարգի գործառնութեանց համար դիմել մի' միայն:

{ زاغիկ ընդու }

ՃՐԱԿԻ ՃՐԱԿԻ ՃՐԱԿԻ ՃՐԱԿԻ ՃՐԱԿԻ ՃՐԱԿԻ ՃՐԱԿԻ

«ԾԱ. Պ. Կ. Ա. Ն. Դ. Է. Ս.

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրջունյալ իան, թիւ 7

Ս. Ա. Դ. Ա. Ե. Ա. Ս. Պ. Ա. Ռ. Ա. Ն.

REVUE "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

ԱԶԴ. ԿԵԴՐ. ՎԱԼԻԺԱՐԱՆ. — ԱՀԴ. ԿԱՋՐՃԱԿԱՆ ՎԱՐԺԱՐ
ԲԱՆԻ ՀՐԺԱՆԱՏԱՐՏԱՆԵՐՈՒ ՎԻՄԱԿԱՆԱց բաշխման հանդէսը տեղի
պիտի անենույ առաջիկայ հիեդ. արթի 26 Յուլիս, Ղալաթիոյ իոր-
հրդարանի սրանին մէջ, ժամ 31/ցիս (բառ թրբոց):

Ո Պ Ե Ր Դ Ֆ Ա Ը Լ Ե Ճ

Վարժարանիս յառաջիկայ տարեշրջանը կ'օկսի Աեստ. 5/18ին :
Կարդաղրութիւններ եղած են վաճառականական ուսումը բաղձաց-
ուած կատարելութեամբ աւանդելու համար : Վարժարանիս մաս-
նաւոր թիթիկը ուսանողներու առողջութեան, մարմնախրզներուն
և խաղերուն, ինչողէս նաև վարժարանիս ընդհանուր առողջապա-
հական վիճակին վրայ կը հակէ : Մարմն սմարզի նոր և գեղեցիկ շէնք
մը կաւուցուած է նորոգագէս, իր մէջ ունենալով մարմնամարզի
ամէն տեսակ գործիքներ, վերջին դրամթեանց համաձայն :

Ո Պ Ե Ր Դ Ե

Տղուքներու և գորոցականներու համար ամէնէն աղէկ գրա-
տունը .

— Զամամանակար Մեծ Նոր խանին տակ, ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԼՎԼՃ-
ՃԵԱՆԻ ԿԵՂՐԱՆԱԿԱՆ Նոր Գրատունը .

ՅԱԶԻԿ

(684) Ե. ՏԱՐԻ - ԹԻՒ 10

21 ՅՈՒՆԻՍ 1907

ՊԶՏԻԿ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆ

Պուպրիկը պուպրիկ մը ունի՝ Ո՞ր պուպրիկը պուպրիկ չունի
արդէն։ Կը սիրէր զայն ինչպէս մայրիկը սիրած էր զինքը։
Ժապաւէններուն անսէն փայլունը անոր մէջքէն կը հանգրիմէր,
շղարչներուն անէն փախուկը անոր երեսին կը ձգէր։ Անոր խո-
պոսները արեւէն շինուած էին կարծես, աչքերը երկինքէն և այ-
տերը վարդերէն։ Իր սիրտին բոլոր բաղձանքը անոր ճակարին
շուրջը կը հիւսէր, իր հոգիին բոլոր խանդավառութիւնները՝
անոր, մի՛ միայն անոր, այդ պճլիկ խամաճիկին համար կը ծնէին։
Իր ամէնէն սիրական զգեստը անոր ծածկոց կ'ընէր իրիկունները,
փետուրներէ օրրանիկ մը անոր բոյն տուած էր. ան իր ամէն բանն
էր, իր հածոյքը, իր սէրը, իր կեանքը։ Անոր բիբերուն ծայրը ին-
կած փոշի մը կ'արցունքուկը իր աչքերը, անոր գաճէ թեւին մէկ
գալարումը իր վրայ զգացածի պէս կը ճշլուէր սիրոց։ Ասիկա
իր զաւակն էր, եղբայրը, մայրը, հարար, փոխն ի փոխ, տրամադ-
րութիւններու և քմահաճոյքներու կարգով։

Պզտիկ փուշեր կային սակայն։ Ան աղուոր էր հրեշտակի մը
չափ, բարի՝ լուսինին պէս, սիրուն՝ վանդակի քանարիկին նման։
Բայց լեզու չունէր։ Ինչո՞ւ չէր պատասխաներ իր խօսքերուն,
ինչո՞ւ շրթունքը անդամ չէր խազցներ իր յայտարարութիւններուն
դէմ։ Բայց երկինքէն նոր բերուած իր պղտիկ աղբարիկը լեզու-
ունէր, ան կը խօսէ՞։ Գոհացումը կարծ եղաւ։ Ցորեկ մը կործ-
քը բացաւ, այնպէս ինչպէս մայրիկը կը բանար, ալշած նոյեցաւ,
ինչո՞ւ ինք ծիծ չունէր։ մասներով միսերը ծալեց՝ մայրիկին
ստինքին պատրանքը տալու համար, և պղտիկ վարդագոյն տիսակը
դրաւ պուպրիկին շրթունքին, և ուժով մը սեղմաց՝ յուզումնալից
կարօտով մը։ Բան մը չզգաց այդ պաղ համբոյրէն որ կը ցաւցնէր

ալ կուրծքը : Ետ առաւ պէպէքը , անոր աչքերուն նայեցաւ : Նոյն նայուածքը , նոյն պաղ բիբերը գտաւ : Շրթունքին վրայ ժպի՛տ մըն ալ չկար , լացի ծա՛լք մըն ալ չկար , ինչպէս կ'ըլլար երկինքէն նոր բերուած իր պղտիկ աղբարիկին օղակի պէս կլոր շրթունքին վրայ : Սրդողեցաւ , անկիւն մը նետեց , ուր ինկաւ խամաճիկը մազերը ցրցքնուած , զգեստները խանգարուած , ծեծ կերող փողոցի աղջկան մը , գնչու որբուկի մը պէս : Խղճաց , առաւ դարձեալ , համբուրեց , ներողութիւն խնդրեց և հանգչեցուց : Անգամ մըն ալ նայեցաւ անոր հանդարտ և երջանիկ այս վիճակին վրայ , այլևս չի տպաւորուեցաւ : Վաղեց մայրիկին , խօլապէս յարձակեցաւ երկինքէն նոր բերուած իր պղտիկ եղրօրը վրայ . համբուրեց , գրկեց , սեղմեց : Իրաւցնէ՝ հրեշտակ մըն էր ան իր թաց աչքերով , լուսնակ մը՝ իր պայծառ այտերով , քանարիկ մը՝ ժըպտուն , թրթուուն իր շրթունքով . նորածինը խայտաց , գողաց , ժապտեցաւ և լացաւ : Պուպրիկը գրաւուած էր : Որչափ պաղ էր միւսը , որչափ ձանձրանալի , որչափ նեղացնող : Կարծեց թէ անիրաւ կ'ըլլար անոր հաւար : Յանկարծ վաղեց անոր մօտ , գըգուանոյշ խօսքեր ըրաւ տեսակ մը արգահատանքէ և փորձարկութենէ գրդուած , համբուրեց , շրթունքը պաղ գտաւ , անշարժութիւնը մեռելական : Իր պղտիկ սիրախին մէջ սէրը յոդնեցաւ կարծես այդ խամաճիկին համար , խանգալառութիւնը շղթայի զարնուեցաւ : Կիրք մը շողաց աչքերուն մէջ , խլեց զայն , փետրուեց անոր բոլոր աղուոր զարդերը և խոտէ գաճէ ձուլուած այդ մարմինը տարաւ կրակը նետեց : Բարձրացող ծուխերուն մէջ կեցաւ դիտեց թէ անոր աչքերը պիտի արցունքոտէին , շրթունքը պիտի ծալլուէ՞ր , թեւերը գալար մը պիտի ունենային , դիտեց այնպէս ինչպէս զիտուն մը պիտի զննէր իր բնախօսական մէկ փորձը , վիրաբոյժ մը անդամահատական գործողութիւն մը : Ետքը , գոհ , շիտակ վաղեց մայրիկին քով , ու աղուոր խոպոաները թոթուելով գոչեց :

— Մայրիկ ես ա՛ս պէպէքը կ'ուղեմ , միւս պէպէքը չեմ ուղեր , չեմ սիրեր : Ան ինձի չսիրեր , սիրտ չունի , հոգի չունի , կըրակը նետեցի ես անիկա... Հոգի չունեցողը , սիրտ չունեցողը ի՞նչ կ'ընեն , կրա'կը կը նետեն :

ՅԱԿՈԲ ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ

ՕՏԱՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆՑ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Թ.՝ ՑԵՍԱՐԱՆ ՄԸ ՀՈՄԵՐՈՍԵՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱԿՆԱՐԿ ՄԸ ՀՈՄԵՐԱԿԱՆ ՔԵՐԹՈՒԱԾՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Իշխականի ամէնէն նշանաւոր տեսարաններէն մին այն տհաս-
րանն է, ուր Հեկտորի կինը Անտրոմաքէ, ընկերակցութեամբ իր
զաւկին՝ Աստիտնաքսի (Ոկա Էանդրի՛)՝ զոր զայեակ մը իր ծոցին
մէջ կը որէ, իր հրամեցափ ողջոյնը կուտայ Հեկտորի, որ Տրոլա-
գայի պարիսպներէն դուրս կ'ելնէր Յոյներուն գէմ պատերազմիլ
կերթալու հարար: Հեկտոր ալլես պիսի չվերադառնար: Տեսակ մը
մելամազձոտ նախազգացում կ'ընկճէ Անտրոմաքէի հողին: Կ'ար-
տասուէ և կը ջանայ համոզել ամուսինը որ չմեկնի: Բայց Հեկտոր,
թէեւ կաթոգին սիրով կը սիրէ զայն, կ'ընդդիմանայ անողոքելի
և յամառ մեղմութեամբ մը: Իր պարուն է կոռիլ Յոյներուն
գէմ: Եթէ ճակատագիրը կամենայ որ մեռնի, գոնէ իրեն համար
միսիթարութիւն մը պիտի ըլլայ որ իր կինը և իր զաւակը Յոյնե-
րուն ծեռքը պիտի չիյնան: Այսպէս խօսելով, Հեկտոր բազուկ-
ները կը կարկառէ իր զայեկին, բայց տղան կը սարսափի իր հօրը
մեծ սազաւարտէն, և լալով կը նետուի իր զայեակին զիրկը:
մեծ սազաւարտէն, ի ամուսին կը նետուի մայրը: Խոկոյն փա-
ռապանծ Հեկտոր գլխուն վրալին հանեց սազաւարտը և փայլակ-
ուապանծ յետոյ գրաւ զայն գետինը. յետոյ համբուրելով իր սիրական որ-
դին և իր բազուկներուն մէջ տատանեցնելով զայն, այս ազօթքը
ուղերձեց Արամազդին և միւս աստուածներուն. — «Արամազդ,

և բոլոր աստուածներ՝ համանգաւայն, բոէք որ զաւակս ինծի
նման նշանաւոր ըլլայ Տրուաղիներուն մէջ: Թո՛ղ բառի որ մը,
պատերազմէ անոր դարձին, «Նատ աւելի քաջ է որքան չէ իր
հայրը»: Այսուհետեւ Հեկտոր տղան կը յանձնէ իր մօրը ծեռքը,
և Անտրոմաքէ բնուռնելով զայն «կը ժամու իր արցունքներուն
մէջ»: Բայց վերջին վայրիկեանը եկած է հուսկ ուրիմն: «Դիւ-
ցագնը կ'առնէ այն ատեն իր ձիագէմ սազաւարտը, և իր խան-
դակաթ ամուսինը տուն կը դառնայ, յաճախ գլուխը ետին դար-
ձնելով և առատ արցունքներ թափելով»:

Հոմերոսի մէջ հիանալի են բարուական զննութեան ընդար-
ձակութիւնը և խորութիւնը. նուազ հիանալի չէ նաև բացատրու-
թեան արուեստը, որուն չորհիւ անկորնչելի եղած են իր քերթ-

ուածները։ Ստոյգ է թէ ո՞հի ի՞նչ ի՞նչ յառ'ու թիւններ աներեւոյթ կ'ըլլան թարգ խնութեան մը մէջ։ Բայց յատկութիւններ կան որոնք բուն շարադրութեան հետ կազ ունին, գործին ամբողջական բնթագթին կամ բնութեան հետ, և այդ յատկութիւնները կը մնան անվթար, ի՞նչ լեզուով ալ թարգ հանուին անոնք։ Յոյներուն մէջ գրեթէ բնազդական եղած է շարադրելու արուեստը, այսինքն՝ իրականութեան մէջն զատել ընտրել անչնէն աւելի արժայացոից զիները, և զանոնք յարդարել կարգի դնել ա'յնպիսի կեռպով մը որ փոխադարձաբար արմեցնեն զիրենք։ Յոյները ի բնէ գեղարուեստագէտ էին։ Հո ներոս լեցուն է առանձին տաղերով, որոնց մէ անջատարար կարելի է անողջական պատկերներ ձեւացնել. մէկ բառը, մէկ մակղիբը կը բաւէ անոր՝ մեր աչքերուն առջեւ նկար մը պարզելու համար։ Ածականներու շռայլութիւն չկայ, իրաքանչիւր զոյական կամ անոն զինքը յատկանզող մակղիբը ունի, գեղազպաշաճ ու չափաւոր, զոր օրինակ Աղիմասու լեռը կը կոչէ «հազարակնեայ» կամ «բիւրակն», ծովը «սպիտակափայլ», կղզի մը «ասպաւաժուտ» կամ «անտառախիս» և մանաւանդ, երբ ա'լ աւելի կ'ընդյանէ իր մտածումը, զարմանալի է տեսնել թէ ի՞նչ զիւրութեամբ մանր մասերը, միշտ լաւ ընարուած և ժուժկալօրէն արտայացուուած, կարծես իրենք իրենց մէ կը կարգաւորուին, ճշգրիտ ու վճիտ ամբողջական ապաւորութիւն մը արտադրելու համար։ Օրինակ մը — «Տրովացիք, ինքնավստան, զիշերանց բանակնեցան երկու բանակները իրարմէ բաժնող անջրպետին մէջ, և անհամար խարոյիներ վառեցին։ Այսպէս, երբ երկնքին մէջ արփիք կը շողան իրենց բովանդակ պայծառութեամբ փայլակնամման լուսինին չուրջ, և երբ օղը հով չունի, անհուն այերքք քօղարկող առագաստը կը պատսի երկնքին մէջ, և բոլոր արփիական հուրերը երեւան կը բերէ, և հովիւին սիրտը ցնծութեամբ կը խայտայ։ Այսքան բաղմաթիւ կ'երեւան իլիոնի առջեւ Տրովացիներուն վառած խարոյիները, նաւատորմին և Քասանթոսի ջուրերուն միջեւ։ Զիերը ճերմակ գարին ու վարսակը ճարակելով, կառքերուն մօտ կեցած, կը սպասէին որ Սրչալոյսը աշտանակէր իր բարձրագան աթուախն վրայ։»


Պիտի ներուի՞ որ հոս այս հատուածին գրաբառն ալ դնենք, թէեւ մեր պղտիկները գրաբառէն ա'յնքան կը խրտչին և հետզհետէ մեր հին լեզուին հիանալի քաղցրութենէն կը զրկուին չարաչար։

Իսկ նոքա մնձամեծս արկեալ ընդ միտ, նըստեալ կային ի մարտին շաւիդս ըզցայդն ի բուն հրբառս արկեալ ի խիտ։ Օրինակ իմն ընդ երկինս ըզլուսագեղ լուսնիւն ըսփիռ

Երեւեալ հըրատք պայծառք, յորժամ անհողմ իցէ արփին,
Եւ բնաւ ծագեն դիտանոցք և բարձրաբերձ սրք և օհոտառք,
Եւ ցելեալ պատառի յերկնուաս արփի անլոյրավիակ,
Եւ արփիք բոլոր ի յայտ գան և խընդայ հովիւն ի սիրտ,
Այնչափ ընդ մէջ նաւեներոյն և հոռանացըն Քանոթոսի
Տրովացոց լոցիալ խարոյկը երեւեին Տրոյայ հանդէպ:
Հազարք ի գաշտն այրէին հրատք, և առ միում միում
ընթեր

Նըստէին լիսուն յիսուն այր տռ ճոճանչ վառեռլ բոցոյն:
Իսկ երիվարքն ի ճարակ սպիտակ գարուոյն և հաճարոյ
Առ կառօքըն կոցեալ՝ զեղեցկաթու Այգուն մնային:
Թորդր. Հ Արսէն Բագրատունի,
Երգ Բ., վերջին մասը:
Եր. Տ. Ա. Շ. Ա. Վ. Ե. Ա. Ս. Ա. Վ.

ՄԵՌԱԾ ԹՐՋՈՒՆԻ



Նուարդ կուլար. «Ինչու կուլաս» իր մայրն ըսաւ.
Ու աղջիկը ցուցուց անշունչ իր հէդ թուչուն:
— «Ոչ խեղճ թոչնիկ. բայց օն, այդչափ մի' լար, մի' դուն
«Քեզ կուտամ ևս նոր թոչնիկ մը առելի լաւ,
«Որ զայն պահես: Սրբ' աղջիկս, քու արտասուք»:
Խոկ աղջիկը ըսաւ լալով հեղձամղձուկ,
— «Ոչ մէկ թոչուն, դիս սփոփել ոչ չի կրնար,
«Քանզի ցաւիս կ'աւելնայ խայթ խղճի: Մէկ օր,
«Ախ, դիտնայիր, մայրիկ»: — «Հոգիս, Ե' ի՞նչ կայ որ...»:
Հեծկրլտանքէն անոր ձայնը տկարանար...
«Թոչնոյն համար դուն ինձ շաքար տուիր մէկ օր...»
— «Ե՛, Ե՞տքը...»: — «Ե՛, մայրիկ, կերայ ես այն կըտոր»:

Մվ սիրելի զաւակներս, առակ մ'է սա,

Եթէ թոչնոյ մը դոյզն վնաս հասցնելով

Անոր մահէն մարդ կը կրէ աղեխորով

Եղձի խայթեր, որ մորմոքի և սաստիկ լայ.

Օր մը ի՞նչ զիղջ, պիտի կրէ կոկծագին

Այն որ սան մը գէթ ըրած չէ իր ծնողքին:

LOUIS RATISBONNE

ՆՈՐ ԵԶ ՄԸ “ԾԱՂԻԿ”Ի ՄԷԶ

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐՈՒ ԲԱԺԻՆԸ

Ծաղիկ իր ընթերցողներուն և ընթերցուհիներուն համար շահեկան և օգտակար էջ մըն ալ կը բանայ այսօր։ Իրը տղոց և դպրոցականներու թերթ, արձակուրդի տուժիւ, կը խոստանանք հրատարակել փոքր և ինքնագիր զբութիւններ որոնք դպրոցականներու կողմէ զրկուին մեզի։ Ասիկա հաճելի մրցում մը պիտի ըլլայ նաև զանազան վարժարաններու աշակերտներուն միջեւ, իրենց կարողութիւնները յայտնելու և զբելու փափաքը գոհացնելու համար։ Գլխաւոր պայմանը այն է որ դրուածը քերականորէն ճիշդ ըլլայ և առանց տառասխալի։ Խոկ նիւթերը պէտք չէ գիրքերէ առնուած ըլլան, այլ ինքնագիր, հոգ չէ թէ շատ պարզ ըլլան։ Այսօր առաջին անգամ մեր այս «Դպրոցականներու Բաժին»ին մէջ կը հրատարակենք ներայի էսանեան վարժարանէն օրիորդ Ռեբեկա Կոմիտասեանի մէկ գրուածքը, որ Ծաղիկի զրկուած է վարժարանին հայերէնի ուսուցչունի և գրագիտունի Տիկին Սիպիլի յանձնարարութիւնով.—

ԹՌՉԼԻԿԻՆ ԲՈՅԸ Ը ԵՒ ՔԱԶ ՏՂԱՆ

Մտիկ ըրէք տղաք, կարձ պատմութիւն մը պիտի պատմեմ, շատ կարճ։ Մանկութեանս ժամանակ մեծ մայրիկս ինծի պատմած էր քաջ տղու մը պատմութիւնը։ Ահա թէ ինչպէս։

Ժամանակին թուշուն մը ծառի մը վրայ բոյն կը շինէ։ քանի մը օր ետքը չորս հատ կլորիկ հաւկիթ կ'ածէ հոն և բաւական ժամանակ զանոնք թեւերուն տակ տաքցնելով ձագուկներ կը հանէ, որոնք ո'չ թեւ ունէին թռչելու, ո'չ փետուր՝ տաքնալու։ իրենց մօրը խնամքին շատ պէտք ունէին։

Օրին մէկը մայրիկը կը թռչի կ'երթայ կեր վինտուելու համար։ Յանկարծ չար օձ մը կուգայ և սողալով սողալով ծառին վրայ կ'ելլէ, բոյնին կը մօտենայ։ Պղտիկ ձագերը այս չարաճճի սողունը տեսնելով ճիւ ճիւ կը պոռան, մայրիկին կը կանչեն, բայց անօգուտ, ու անգութ օձը իրենց մէկ հատը անմիջապէս յափշտակելով և առանց միւսներուն ձայնը լսելու, դէպի վար կը սողոսկի։

Հաղիւ անիկա գացած էր, թռչուն մայրիկը ուրախութեամբ կեր կը բերէ իր ձագուկներուն, բայց ի՞նչ տեսնէ, փոխանակ անոնք կերը տեսնել ուրախանալու, կը սկսին իրենց ճշվումներով հասկցնել թէ իրենց եղբայրներէն մէկը թշնամիի մը զո՞ եղած է: Մայր-թռչունը շատ կը ցաւի իր ձագուկին վրայ, սակայն հետեւ եալ օրը գարծեալ կը թռի, կ'երթայ ուտելիք փնտոելու և ձագուկները նորէն առանձին կը մնան բոյնին մէջ: Զար օձը այն օրն ալ կուգայ և ձագերէն հատ մըն ալ կ'առնէ վար կ'իշնայ: Ինչդ մէջ կը մնան, և ճլու ըլալով մայրիկնուն կ'իշնայ և ձագուկները երկու հատ կը մնան, և ճլու ըլալով մայրիկը չուզեր երթալ, և բոյնացնեն եղերութիւնը: Երրորդ օրը մայրիկը չուզեր երթալ, և բոյնին մէջ կը սպասէ: բայց կէս օրէն ետքը ձագուկները կ'անօթենան և ուտելիք կ'ուզեն: Մայրիկը տրտում տիսուր կը թռի նորէն:

Օձն ալ կարծես թռչունին երթալուն կը սպասէր. շուտ մը ծառէն վեր կը սկսի սոզոսկիլ: Բարեբախտաբար, այդ միջոցին, ծառէն վեր կը սկսի տղայ մը, ծառին տակէն կ'անցնի, կը տեսնէ օձին վեր՝ գէպի բոյնին երթալը. կը մտածէ ինքնիրեն, և շուտ մը իր մայրիկը միտքը կուգայ, ու կ'ըսէ. «Անշոշա այս պղտիկներն ալ մայրիկ մը ունին, որ պիտի լայ, եթէ զիրենք չգտնէ» Ուստի անմիջապէս խոշոր քար մը կ'առնէ գետնին և մոռնալով վտանգը. կ'ուզդէ անոր, շուտ մը կը ջախջախէ չար սողունին գլուխը: Օձ կը գալարի ու կ'իշնայ գետնին: Թռչունիկները այս տեսնելով շատ կ'ուրախանան, և ճիւ ճիւ ընելով մայրիկին կը սպասեն: Սյս միջոցին թռչուն մայրիկը լսելով փոքրիկներուն ճիւճիւը կը համնի արագարար, և կ'ուզէ բոյնին մօտը գտնուող տղան կտցահարել, կարծելով թէ ձագուկներուն թշնագուալով տղան իրենց մէջն է: Ասոր վրայ մայրիկն ու ձագուկները ուրախանալով կը ցատկուան բոյնին մէջ, իսկ տղան ուրախ ուզուարթ տուն կը վերագառնայ, մայրիկին կը պատմէ ըրած քաղաքործութիւնը, անիկա ալ «Ապրիս տղան» ըսելով երեսները կը համբուրէ և ազուոր պարզեւ մը կուտայ:

ՊԵՐԵՏԱՅ. ԿՈՄԻՏԱՍՍԵԽ.՝
Առակերտունի Էռտեան Վարժաքանի



ՊԵՊԵՓԻՆ ԽԻՂՃԵ


Այս պղոփիկ պէպէքը իրենց խոհանոցին դուռը բայց գտնելով մտաւ ներս։ Ի՞նչ կ'ընեն խոհանոցին մէջ, եթէ ոչ նայիլ կամացուկ մը թէ պնակներուն մէջ ինչե՞ր կան ուտելիք։ Ասանկ կը մտածէք պէպէքը որ անմիջապէս գործի սկսաւ։

Բայց ծխնելոյզին վրայ նայելու համար հասակ պէտք էք. և պէպէքը հաղիւ կրնար հասնիլ եղերքին։ Ի՞նչ աղէկ պիտի ըլլար, երբ սանկ քիչ մը բան գնէր բերանը կաթնապուրէն։ Եւ արդէն իրը չէ՞ր մի ան...։ Սակայն հակառակ իր ճիգերուն, բաղդը չէր ժամտեր իրեն...։ Ի զուր ոտքին ծայրերուն վրայ կը բարձրանար, ի զուր կը հառաչըր. իր պորլիկ թաթիկները հաղիւ ծխնելոյզին երկաթին կը հասնէին, բայց զայն չէր կրնար ասպին քաշել։

Վերջապէս, յոդնած, յուսահատած քաշուեցաւ... սակայն իր ձեռքերը որոնք պահ մը առաջ ճեփ ճերմակ էին, հիմա սեփ սեւ, մուր եղած էին, և դպած տեղերնին հետք կր ձգէին։ Ուսկից եղեր էր աս։ Պէպէքը բացաւ թաթիկները, նայեցաւ, կարծես աղէկ մը հասկնալու համար. յետոյ, միամտօրէն ժամտելով, գոհունակութեան «օ...իս» մը արձակեց։


Պղտիկ հրեշտակին խիզճը այդ պահուն աւելի մաքուր էք, քան ձեռքերը։

Ե Կ Ր Ո Պ Ա Կ Ա Ն Ե Ր Ա Ճ Շ Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Փ)



Զ Ա Փ

Երգերը կամ երաժշտական կտորները հաւասար աեւողաւ-
թեամբ կարձ մասերու կը բաժնուին. այս մասերուն իւրա-
քանչիւրը Չափ կը կոչուի :
Երաժշտական գրութեան մէջ չափերը կը դատուին պղտիկ
ուզգածիկ գիծով մը :



Որ և է երգի մը չափերը պէտք է հաւասար ըլլան իւրարու.
այսինքն եթէ երգի մը Ա. չափը Պլանչ մըն է, միւս չափերն ալ
պէտք է որ Պլանչ մը կամ Պլանչի մը արժողութեամբ ձայնանիշ-
ներ ըլլան :

Չափերն ալ կը բաժնուին հաւասար աեւողութեամբ մասերու
որոնք ժամանակ կը կոչուին :

Երկու տեսակ չափեր կան, պարզ չափ և բաղադրեալ չափ:

Պարզ կը կոչուին այն չափերը, որոնց իւրաքանչիւր ժամա-
նակը երկուքով բաժանելի արժէք մը կը ներկայացնէ, ինչպէս
Պլանչ մը, նուառ մը, Քոօչ մը :

Թժնոր իրը միութիւն չափի կը գործածուի. հետեւաբար պլանչը
որ $\frac{1}{2}$ մասն է ունտին կը ներկայացնենք 2 թուանշանով, նուառը
որ $\frac{1}{4}$ մասն է ունտին կը ներկայացնենք 3 թուանշանով. իսկ
քոօչը որ $\frac{1}{8}$ մասն է ունտին կը ներկայացնենք 8 թուանշանով :

Ամէնէն գործածական պարզ չափերն անոնք են որոնց իւրաքան-
չիւր ժամանակը կը պարունակէ նուառ մը :

Գլխաւոր պարզ չափերն են.


Երկու չորրորդ չափը, որ երկու ժամանակ ունի :

Երեք չորրորդ չափը, որ երեք ժամանակ ունի :


Չորս չորրորդ չափը; որ չորս ժամանակ ունի :

Երաժշտական գրութեան մէջ այս չափերը կը գրուին այսպէս .





կամ




$\frac{2}{4}$ ԵՐԿՈՒ ՉՈՐՏՈՐԴԻ ՉԱՓ

$\frac{2}{4}$ չափին մէջ երկու թուանշանը կը ցուցնէ թէ չափը երկու ժամանակ ունի, իսկ 4 թուանշանը կը ցուցնէ թէ խրաքանչիւր ժամանակ $\frac{1}{4}$ ունտ է, այսինքն նուառ մը:

$\frac{2}{4}$ չափ



Վերի օրինակին մէջ տեսնուած նուառներու տեղ կրնանք համարժէք ձայնանիշեր դորձածել.



ՅՈՒՐԱԽԹԻՆ. ՄԱՐՏԻՆՈՒՆ.

ԾԱՌԵՐԸ

Ծառի վրայ ելելը տղոյ մեծագոյն հաճոյքն է: Աղբէկ մարզոնիք մըն է տափիկտ, բայց խոհեմութիւնը պէտք չէ ձեռքէ ձգել:

Անցածները Հրեայի տղոյ մը իրենց պարագային ծառին վրայ ելեր էր և կը խաղաք տրախս զրւարթ: Յանկարծ հաւատարակչութիւնը կօրսնացնելով վոր ինկու և խեղճ տղուն ուղը կօսպեցաւ: Հիմա կազ կը պտտի այդ տղան:

ՊԶՏԻԿ ԲԱՐԻ ՏՂԱՆ

(ՀԵՔԵՍԹԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԱԾՔ ԿՈՄՍՈՒՀՆԻ ՏԸ ՍԵԿՒԻՌԻ)

Ա.Ա.ՋԱՋԻՆԻ, Ա.Ա.ՋԻՎՈՒՄԾԻ. — Ժամանելի աղօս մայր եւ տղայ մը կային: Մայր որ մը հիւանդացաւ եւ մեսենելու մօս էր Բարեգած Պարիկը յանձնարաւեց տղոն Վահանի որ երայ մօսակայ խիս բուժք եւ վանձաւոր լեռ իւր թերեւ հոն բաւսնող և կանաչի Տուներ ուղակազի մայրիկը աղիկնայ: Վահան անձնուէր եւ հաջարի տղայ, նամբայ կ'ելլ:

Բ.—ԱԳՈՒԱԻԸ, ԱՔԼՈՐԸ ԵՒ ԳՈՐԸԸ

Պատիկ Վահան հաստատամիտ քալեց դէպի լեռը որ տեսնուածէն շատ աւելի հեռու էր. փոխանակ կէս ժամէն հոն հասնելու՝ ինչպէս կը կարծէր՝ ամբողջ օրը քալեց անոր ստորոտը հասնելու համար:

Ճամբուն մէկ երրորդը հազիւ առաջացած՝ Ագռաւ մը տեսաւ որ թաթերէն բանուած էր չար տղու մը լարած թակարդին մէջ: Խեղճ Ագռաւը ի զոր կը փորձէր ազատիլ այս ծուզակէն որ անգթօրէն կը տառապեցնէր զինքը: Վահան վաղեց, թուչունին ոտքը կապող թելը կորեց և աղտատեց Ագռաւը որ թռաւ, սա խօսքերը պոռալով իր ազատարարին:

— Շատ չնորհակալ եմ բարի Վահանս, քեզի պիտի փոխարինեմ այս բարութիւնդ:

Վահան զարմացաւ Ագռաւի մը խօսիլը լսելով, սակայն շարունակեց դարձեալ իր ճամբան: Առաջ մը ետք, երբ թանձր մացառի մը մէջ հանդչած, կտոր մը հաց կը ծամէր, Աքլոր մը տեսաւ որ Աղուէսէ մը կը հալածուէր, և հակառակ անլուր ճիդերու, բռնուելու վրայ էր: Աքլորը անցաւ Վահանի շատ մօտիկէն, որ ճարտարօրէն բռնեց զայն, իրեն քաշեց և պահեց զայն իր զգեստին տակ, այնպէս որ Աղուէսը չտնուաւ: Աղուէսը շարունակեց արշաւել, կարծելով որ Աքազալը աւելի հեռուները թռած էր: Վահան չշարժեցաւ մինչեւ որ Աղուէսը այլևս չտեսնուեցաւ, այն ատեն արձակեց Աքլորը որ անոր ըստաւ ցած ձայնով.

— Շատ չնորհակալ եմ բարի Վահանս, քեզի պիտի փոխարինեմ այս բարութիւնդ:

Վահան յոգնութիւնը առած էր, ոտքի ելաւ և շարունակեց քալել:

Երբ փողոցի մը ծայրը հասաւ, տեսաւ իսեղճ Գորտ մը որ որս պիտի ըլլար Օձի մը: Գորտը կը սարսուար, սակայն վախէն անդա-

մալուծուած՝ չեր կրնար փախչիլ։ Օձը բերանաբաց արագաբար կը մօտենար անոր։ Վահան խոշոր քար մը առաւ և այնքան վարպետոթիւնով նետեց Օձին բաց բերանին մէջ որ, այն պահոն երբ սողունը պիտի կլէր Գորտը, քարը մոտաւ Օձին կոկորդը և զայն խեղեց։ Գորտը ցատքելով հեռացաւ գոչելով վահանին։

— Եատ չնորհակալ եմ ազնիւ Վահան։ Քեզի պիտի փոխարինեմ այդ բարութիւնդ։

Վահան որ արդէն Ագուարին և Աքլորին խօսիլը լսած էր չզարնացաւ Գորտին ալ խօսելէն և ճարան շարունակեց։

Քիչ ետք հասաւ լերան ստորոտը։ Բայց տեսաւ որ հոնկից կ'անցնէր լայն և խորունկ գետ մը, այնքան լայն որ հազիւ կը տեսնուէր միւս եղերքը։ Վահան այլայլած կեցաւ։ Խնքնիրեն ըստաւ։ «Գուցէ կամուրջ մը, հուն մը (գետի մէջէ ոտքով անցնելու ճամբար) կամ նաւ մը գտնեմ։ Սկսաւ գետին երկանքն ի վար երիտալ, որ լերան շուրջը կը դառնար։ բայց ամէն կողմ լայն և խորունկ էր, և ոչ մէկ աեղ ոչ կամուրջ, ո'չ նաւ կար։ Խեղծ Վահան յուսահատ նստաւ ջուրին եղերքը և սկսաւ լայ։

— Բարի! Պարիկ, բարեգո՞րծ Պարիկ, օգնութեան եկուր ինսծի, հելիւկաց ան։ Ի՞նչ օգուտ գիտնալս թէ լերան գագաթը կայ տունկ մը որ սիրական խեղճ մայրիկս, պիտի բժշկէ, երբ չպիտի կրնամ հոն համնիլ . . .

Այս պահուն աղուէսին յարձակումին դէմ իր պաշտպանած Աքլորը գետեղերքը տեսնուեցաւ և բսաւ անոր։

— Բարի! Պարիկը բան մը չի կրնար ընել քեզի համար։ Այս լեռը իր կարողութեան սահմանէն գուրս է։ բայց գուն իմ կեանքս աղատեցիր, ես ալ երախտազիտոթիւնս յայտնել կ'ուզեմ քեզի։ Հեծի՛ր կռնակս Վահան, և Աքլորներու Աստուածը վկայ, ես քեզի միւս եղերքը պիտի տանիմ։

Վահան չվարանեցաւ։ Ցատքեց Աքաղաղին կռնակը սպասելով որ ջուրը պիտի լինայ, Սակայն չի թրջեցաւ անգամ, որովհետեւ Աքլորը այնքան ճարտարութեամբ իր կռնակը առաւ տղեկը որ կարծեց թէ ձիռ մը վրայ հեծած է։ Աւժով մը փարեցաւ Աքլորին կատարին և կենդանին սկսաւ անցքը։ Գետը այնքան լայն էր որ քսանրմէկ օր ամրող թռաւ՝ միւս եղերքը հասնելու համար, և այս քսանըմէկ օրուան մէջ Վահան։ ո'չ անօժութիւն զգաց, ո'չ ծարաւ, ո'չ քուն։

Երբ միւս կողմը ժամանեցին, Վահան քաղաքավարորէն չնորհակալ եղաւ Աքաղաղին, որ չնորհալի կերպով իր փետուրները ցցեց և անհետացաւ։

Վայրկեամ մը ետք երբ Վահան ետեւը դարձաւ, գետն ալ անհետացած էր։

«Անտարակիյս Լերան Ոդին էր որ կ'ուզէր զիս արդիել հոն համնելէ — ըստ Վահան — Բայց բարեգործ Պարիկին օգնութիւնովը ահա նպատակիս մօտեցայ»։

(Շարումակելի)

ԵԵՐՈՒԿ ՀԱՆԻՆ

ՄՏՔԻ ԶԲՈՍԱՆՔ

Հաշուական հարցում թիւ 10.

ՀՀՀՀ թիւը բազմապատկել այնպիսի թիւով մը, որու արտադրեալէն բազմապատկող թիւը համելով, միայ հինգ զեռօ:

Հանելուկ թիւ 10.

Եթե մը ունինք մենք մեր տուն,
Մէջը ջուրով լեփուեցուն,
Հոն կ'երկարի ճերմակ օձ
Շրթունքով մը ոսկեզօծ :

Ճիշդ լուծողներէն երկու հոգի վիճակով կ'ստանան մէյ մէկ
նոր հրատարակուած գիրք:

Պատասխանները պէտք է գրել կողքին վրայի կտրօնին վրայ,
Կամ կտրօնը պէտք է կցել պատասխանին: Հակառակ պարագային
ընդունելի չպիտի ըլլան:

Թիւ 9. Հաշուական հարցումին պատասխանն էր. — Ճամփորդը ունէր 14 զրուց: Ա. օրը ծախսեց 8 զրւ., Բ. օրը 4 զրւ., և Գ. օրը 2 զրուց:

Թիւ 9 հանկլուկին լուծումն էր ԿԱՐ-ԿԻՆ, որուն՝ հետեւեալ սիրուն ոտանաւորով պատասխանած է Ֆէրիտիյէն: Օր. Փայլինէ Գ.

Կինը՝ վեհագոյն փայլը իր յարկին՝
Պարկեշտութեան ալ տիպարն ու յարգին.
Կարին է որ լոկ կ'ընծայէ յար զին՝
Իրեն օրական զբաղմաց կարգին:
Սակայն կար ու կի՞ն երկուքն ի հարկին
Երբոր միանան կը կողմեն կարկին:
Փայլինէ Գ.

Ճիշդ լուծողներն են. —

Օրքիւղի Ազգ. Վարժարանէն՝ Լեւոն Խանճեան, Սուրբիկ Հէքիսեան, Մառի Մուրատեան, Արմինէ Պօյածեան:

Մայր-Վարժարանէն՝ Աստէլ Դաղանձեան, Նուարդ Աղաջրաբեան:

Պէշիկիրաշէն՝ Եղուարդ Զօփուրեան, Փիլիպպոս Եղիկեան,
Առուն Աւետիսեան և Կոստանդ Զիթճեան:

Գաւզիւղի Արամեանէն՝ Մտեփան Մկրտիչեան, Կեսարունի
Ֆրէնկեան:

Պերպիտեան Աւագարանկն Միրիման Միսքնեան, Հրանտ
Դավթեան :

Բերայէն Սահակ Ոսկիանեան, Փայլինէ Գ. Վառի Պ. Դար-
դանեան :

Կատրզիղի Միհիքարեանկն Հայի Ճիւածեան, Յարութիւն
Ֆրէնիեան :

Դարբալեն Գրիգոր Յարութիւնեան :

Մազրիզիղի Տատեան Աւագ Էն Դողանոյ Ազազէկեան :

Կեղր Նախակրարանին Տիգրան Խոչատութեան :

Մեծ Եղիկեն Կարապետ Քաշանեան :

Բերա Աղյատափարացէն Հայկո Հի Գորապեան :

Բագրատումի Աւագարանին Հրանտ Գորապեան :

Կեսիկ Փաշայէն Տերինէ Հա Բարձու Թան :

Սկիւտարէն Մալիսին և Արման Վալիտէեան :

Խազիղիդէն Խաչիկ Միհրանեան :

Խակ Պաւումայէն ալ լուծաւ էր Բերուզ Գ. Արզումանեան :

Նիկոմիդիայէն Յալշանէն Յալեանեան և Յակոր Նալ-
պանուտան :

Վերութիւներէն ունաք հանելուկը լուծած են և ոմանք ալ
հաշուական հարցումը :

Արձակները չահեցան Օրթագիւղի Վարժարանէն Լեւոն Խան-
ճեան որ կ'ստանայ Յ ամիս Ծաղիկ, և Գորթալէն Գրիգոր Յա-
րութիւնեան որ կ'ստանայ մեր խոստացած Բնիթերցանութեան
գիրքը :

ՀԱՅԵԼՌԻԿ ԼՈՒԾՈՂՆԵՐՈՒՆ,

Մաղիկ ասկից վերջ հինգչարթի իրիկունները հրագարակ պե-
տի ելլէ : Հետեւաբար լուծումները պէտք է խթագրատուն հաս-
նին գոնէ հինգչարթի առոռու ժամը մինչեւ Յ : Այս առոռու ստա-
ցանք կորսներ որոնք թիւ Յ հասելուկը կը պարունակէին, մինչ
գաւառներէն իսկ օրը օրին կը հասի նոյն շաբթուան պատաս-
խանները : Կ'երեւի թէ զընելու գեռարութեան համար Է է որ մեր
ձեռքը չեն հասնիր պատասխանները : Գիւղերուն համար կը
յանձնարարենք որ 10 վարանց քառթքոսթալի մը վրայ զրեն
լուծումը, ծակատը փակինն կործնը և զոկինն խմբադրութեան
հասցէին : Իսկ Պոլսոյ և Յերամի կողմի ընմերցողները կրնան իրենց
պատասխանները յանձնել լրագրավաճաններու, որոնք տպարանին
կը յանձնին զանոնք :

Լուծում թիւ 10 համելուկին եւ հարցումին.